


ԲԵՆԻԱՄԻՆ ՖՐԱՆԲՈՒՆ.



Այս աշխարհածանօթ իմաստուն Ամերիկացւոյն համառօտ պատմութիւնը արդէն տպուած լինելով «Մասեաց Աղանւոյս» թերթերուն մէջ, այժմ կճանուցանեմք որ նոյնը զատ տպագրութեամբ կհրատարակուի այս օրերս իբրեւ օրինակ մերազնեայց աշխատասիրութեան եւ հայրենասիրութեան, եւ ըսկիզբն այն Հաւաքման հին եւ նոր կենցաղօ-

գուտ մարդկանց կենսագրութեան, որ նոցա կենդանագիրներովը հանդերձ պիտի տպուին յետ սակաւ ժամանակի:

Յրանքլինի խելացի խօսքերն ու պարզ եւ խորունկ խրատները կգրանուին, գոնէ ըստ մասին, նաեւ մեր լեզուովը թարգմանուած ու տպուած: Այս տեղ անօգուտ չեմք համարիր անոնցմէ մէկքանին յիշատակել:

Դիտող մարդը լաւ կհասկընայ թէ սոսկականացս անհոգութիւնը երկու անգամ աւելի վնաս կընէ մեզի՝ քան թէ տէրութեան անհոգութիւնը. պարծենկոտութիւնը երեք անգամ աւելի. իսկ անխոհեմութիւնը չորս անգամ աւելի:

Մէկ գամին կորսուելովը՝ ձիուն ոտքի պայտն ալ (նալը) կընայ կորսուիլ. պայտին կորսուելովը՝ ձին, ձիուն կորսուելովը՝ ձիաւորը, վասն զի թշնամեաց ձեռքը կընայ բնկնիլ ու սպանուիլ:

Աւելորդ բաներ գնողը՝ քիչ ատենէն հարկաւորներն ալ կծախէ:

Ամէնքս ալ տէրութեան նաւուն մէջ կամ նաւորդ եմք կամ նաւաստի. ով որ նաւուն պահպանութեանը աշխատողներուն գործակից չլինիր՝ ծովը ձգուելու արժանի է: